

անշոշտ մարդու երևանալէն յառաջ. որի նմանն յետոյ պիտի լինի, որ արդէն կարելի է պատմական ժամանակի մէջ հաշուել: Երկրորդ տարերային պատմանունց եղած է Աստուցային դարն, որ ըստ Լուերիէ հաշուին՝ տեղի ունեցած է մարդուն ստեղծմանէն քիչ յառաջ: հիւսիսային թերեփ սառոյցներու մէջ գտնուած կենդանիների ժամանակն եղած է, որով կարելի է գուշակել թէ ցայն վայր բեկներն հասարակածի տակի ջերմութիւնն ունէն: Վեցերորդ օրուան փառաւորութեանց մէջ արարչութեան զուրկ գործոցն մարդոյն երևում է երկրիս վրայ: Սա միւս անասուններու պէս լոկ հրամանով մը չէ որ հողէ և ջրէ պիտի բլիսէ, այլ ամեննեցուն ճարտարապետն Աստուած, ըստ իւր պատկերի և նմանութեան պիտի կերտէ, կերպամէէ, արևեստագործէ, ուղղորդ, կանգուն, ճակատ բարձրահայեաց, աշքերն յառած աստղերուն, յիշելու իւր սկիզբն և վախճանն՝ ուսկից եկաւ Աստուած շունչն, հոգին կենդանարար և խառնեցաւ իւր հողելին բնութեան՝ էութեան հետ: Չորրորդական դարաշրջանն որ աստիճանաբար կապուած է նախընթաց դարաշրջաններու հետ և պահած է զարգացման կապը անկատարէն զէպ ի կատարեալ զործարանական կեանցը, ճանաչելով որ մարդոն ևս հողէն եղած է, սակայն չկայ ապացոյց մը որ առաջն բանական արարածն նոյն իսկ ըստ մարմույ կազմութեան անբան անասունէն ծագած լինի. իսկ երեսելի բնագէտներն հիացմննեցն նայում են մարդուն զրաւած առանձնաշնորհեալ աստիճանը, և հոգոյն խորըն տեսնում են շնորհաց ճառագայթն որ զինքն Աստուածոյ հետ կապում է և հաւատում որ զաւակ է երկների:

Այս համառոտ համեմատական տեսութեան մէջ ջանացինք ցոյց տալ, հետեւ լով իմաստնագունից, թէ Ս. Գիրը և ար-

տացին գիտութիւնն՝ համենթաց են արարչագործութեան պատմութեան մէջ, և զեցորեայ բաժանումն զիտնականորէն եղած է, ի րաց առած աստուածային յայտնութիւնն, և վեսազելու է հնդինակի անձնական յատկութեան որ վարժուած էր ամենայն զիտութեամբն Եղիստացուց. որոնք ըստ իւրեանց կարգին, ոչ եթէ մարդկեղէն ճարտարութեամբ միայն ստացան այն զիտութիւնն, այլ որպէս Առաքեալն ասաց. «Վասն զի զիտութիւնն Աստուածոյ յայտնի է ի նոսա. քանզի Աստուած իսկ յայտնեաց նոցա»: Բայց որովհետև «Նանրացան ի խորհուրդն իւրեանց և խաւարեցան անմտութեամբ սիրտց նոցա». Մովսէսի ձեռքով Աստուած ճշմարտութիւնն վերականգնեց և զրաւ մարդը իւր պատուին մէջ, ստուգապէս պատմելով նորա լինելութեան պատմութիւնն սկիզբն, մէջն և վախճանն: (Շարունակելի) Հ. ԳԱՐԵՒԵԼ. ԽԱՅԱՊԵՏՏԱՆ



Գ Բ Ա Կ Ա Ն

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

ՏԱՊԱՆԱՔՄՐԵՐՈՒ ՎՐԱՑ

(ԺԶ. ԺԷ. ԺԲ. և ԺԹ ԴՐ. Կ. ՊԱՒ)

Մեր մէջ տապանաքարերու ուսումնակարգութիւնը իւր հետեւողները և հետապնդողները չէ ունեցած բարին իսկական իմաստովք. և ասի անհրաժեշտ է, մասաւանդ մեզ համար՝ հետեւեալ պատճառանիրով:

1. Նախ՝ իրը արեւելեան ազգ մը ազգեցութիւնը կրած ենք մեզ շրջապատող ազգերուն: Հետեւարար մեր տապանաքարերը կը տարբերին եւրոպականներէն թէ իմաստի և թէ քանդակներու կրկին տեսակէտներով, որոնք շատ անզամ զուտ արեւելեան գործմ կը կրեն:

2. Հին հայ տապանաքարերու ուսում-

1. Շահեկան յօդուածաշարը հերինակը սկսած էր հրատարակել փոքր մաս մը և անկատար, «Հայաստանի կոչեակ» մէջ, Հեմա վերմշակելով՝ ընդարձակած և

ամրողացուցած, զայն կը ներկայացնէ այդ նիւթով հետապնդութեան այս էլերուն մէջ, ԽՄԲ.

Նասիրութիւն երեւան պիտի հանէ հին ալ ասոնց վրայի արձանագրութիւնները, ոտանաւորները, ողբերը սրբուած են։

Օրինակ մը միայն կը բաւէ ցոյց տալու մեր նախնեաց այս աններելի ընթացքը. կ. Պոլայ Բերա քաղաքամահին Մր. Երրորդութիւն եկեղեցւոյն շինութեանը (հազար ութի հարիւր երեսունական թուականներուն) աւելի քան 3000 տապանացարեր գործածուած են....

Յ. Երեց-չորս զար առաջ ապրոյ Հայերու արինստոններն և պարագմունքը պիտի կարենանց հասկնաւ, որոնց շաս անզամ յիշուած են յստակօրին և եթէ չեն յիշուած, այն ատեն ալ տապանտրարերուն տակը պատկերներով քացարուած կը գտնուին. գորօրինակ, կշիռ մը՝ «Արքաֆաններու համար. հայելի եւ ածելի՝ սափրիչներու, շիշ մը՝ եւ գաւաթի՝ զինեանաներու. ձի մը՝ մարտ մը հեծած վրան՝ սուրհանդակներու համար և այլն».

Գ. Ռէշիմ ուսումնասիրողը ասկէ զար պիտի հանդիպի անոնց մէջ այնպիսի անուններու, որոնց այսօր մեզի զարմանք կը պատճառեն. օրինակի համար. Ղութլու թէկ, Ղասամ, Ցիլակ, Ցիլէնի, Միանձուայ, Խափլան, Շէրժաթի որդի Սմաթ, Նուրում, Աղջրէլ եւայլն. Հետեւարար, երրաւելցնենք ասոնց վրայ՝ հին ձեռագիրներու և յիշատակարաններու մէջ մեր պատճաճ զանազան և զարմանազան անունները — թուականի կարգով ի հարկէ — հետաքրքրական նոր ուսումնասիրութեան նիւթ մը կրնանք ունենալ այսպէս։

Դժբախտարար, ինչպէս հոս կ. Պոլսոյ մէջ նոյնպէս այլուր ապահովարալ՝ մեր պապերը, հին գերիշմանացարերու հանդէկ պարզապէս վանտալական ընթացք մը բռնած են, կողոպտելով մեր գերիշմանատանները, մերկացնելով զանոնց իբնոց զարդելն և յատկացնելով սոյն տապանացարերը — որոնց վրայ պէտք էլ որշատ գորգուրոտ վերաբերունք մը ունենային — մանաւանդ եկեղեցիներու շինութեան, օրուան պատրիարքներու և երեւելիներու թոյլտուութեամբ և մեղսակցութեամբ։

Այս կերպով գրականապէս մեծ վնասներ կրած ենք, որովհետեւ ոչ միայն սոյն տապանացարերը վերցուած են իրենց հանգըստատեղիներէն, այլնաեւ մեծ զգուշութեամբ

ալ ասոնց վրայի արձանագրութիւնները, ոտանաւորները, ողբերը սրբուած են։

Օրինակ մը միայն կը բաւէ ցոյց տալու մեր նախնեաց այս աններելի ընթացքը. կ. Պոլայ Բերա քաղաքամահին Մր. Երրորդութիւն եկեղեցւոյն շինութեանը (հազար ութի հարիւր երեսունական թուականներուն) աւելի քան 3000 տապանացարեր գործածուած են....

Ա.

ՖԶ դար (1500)

Մեր մտազգութիւնն է այս անգամ հաւաքածոյ մը ներկայացնել մեր ընթերցողներուն. քաղելով Բերա-Քանկալիթի զարաւոր զերեզմանաստան արձանագրութիւններէն, թուականի և կարեւորութեան կարգով. Ասոնց մէջ գոհարներ եւ հետաքրքրական բնոյթ կրող նիւթեր չեն պակսիր։

Հոս տեղը չէ ոչ զերեզմանաստան պատմականը ընկերու, ոչ զարդարանդակներուն ուսումնասիրութիւնը ներկայացնելու և ոչ ալ կ'ուզեմ ամենէն երեւելի հանգուցեաններուն կենսագրականները զծել. Ասոնց մասը պիտի կազմեն ընդարձակ հետազոտութեան մը որ պատրաստութեան մէջ կը գտնուի առ այժմ. և որոն հիմ կը ծառայէ 4800է աւելի արձանագրութիւններու հաւաքածոյ մը, ամենէն կատարեալով իւր տեսակին մէջ։

Ամէն պարագայի մէջ ժամանակին հնութիւնը և պարագաները նկատութեան առնելու պէտք է որ մեր կարծիքը յայտնենք վերոյիշեալ արձանագրութիւններուն զրական որպակի մասին, ինչպէս որ ամենէն աննշան ձեռագիրներուն իսկ կարեւորութիւն կու տանց և մանրամանօրէն կը նկարագրնեց զանոնց։

Տաննեւկեցերող դարը մեր ազգային պատմութեան մէջ ցաւի եւ խեղճութեան ժամանակամիջոց մը եղած է մինչեւ Ժէդարուն կէսերը։

1. Այս գերեզմանատուան ընտրեցինց՝ որովհետեւ այդ աշխարհագութիւնները զրական որպակի տեսակէտով ամենն կարեւորներն են։



1479 թուականին Գարամանի կողմեռէն (Կիլիկեան վիճակ) բռնի կերպով բազմաթիւ Հայեր կ. Պոլիս բերուեցան Ասոնց համար ոչ բնակարան կար և ոչ ալ բարաւանելուայներ, հետեւարար այս զաղթականներն սկսան Սամաթիոյ մէջ վրաններու ներքեւ բնակիլ, ամենավատթար դրութեան մատնուած և նողկալի աղտոտութեան մը մէջ. այնպէս որ թիշ յետոյ ժանտախտի մեծ համաճարակ մը հազին կոտորած մը տուաւ անոնց:

Ասկէ առաջ ալ արդէն (1475) կաֆայէն կ. Պոլիս աղքատ և անապաւէն Հայերու սառուար խումբեր բերուած էին բռնի կերպով:

1486 և 1487 թուականներուն արեւելեան գաւառներին իեղճ ու կրակ հայ զաղթականներու կարաւաններ Պոլիս հասնելով աւելցան միւսներուն վրան:

Այս Հայերը զեռ տոն տեղ չեղած եւ տնտեսական կացութիւննին զեռ չքարտուքած երկու նոր բռնազարթեր (1513-1514 գրաւում Գաւրէժի, 1535 Պաղտասի առում) եկան ստուարացնել այս խենճերուն թիւր:

Տնտեսապէս կործանած այս Հայերը, որոնց մէջ բազմաթիւ արհեստաւորներ կը գտնուէին, իրենց նոր միջավայրին, սովորութիւններուն և լեզուին անզիտակ' անել զրութեան մը մատնուած էին: Ճեղացի Յոյները, անհամեմատ աւելի զարգացած և քաղաքակիրթ, խեթիւ կը նայէին ասոնց վրայ ու ամէն տեղ, ամէն առիթով «զօն» (անասուն, կենզանի) անունը կու տային իրենց: Ասկէ մնացած է մեր լեզուին մէջ «ծօ՛» բառը որ յետոյ գաւառներու մէջ «սօ՛»ի փոխուած է:

Ուրեմն թէ իրենց զոյութիւնը քաշկըստելու և թէ տնտեսական ամուր կոտուն մը հաստատելու յուսով, մեր Հայերը սկսան նոյն իսկ ամենին ստորին գործերով զրադիւ. զոր օրինակ աղքեր հաւաքել, կոյուղի մաքրել (լազմէմիութիւն) և մանաւանդ արթունի շնորթիւններու մէջ չնչին օրականով մը շաղախ, քար, կիր կրել եւայլն:

Պէտք չէ ուրանալ որ մատի վրայ համը բուող հայ ազգեցիկ հարուստներ կը զըտնուեէն թէեւ, բայց ինչ նշանակութիւն կրնար ունենալ ասոնց թիւր ընդհանուր խեցութեան մէջ:

Այս պայմաններուներքեւ ապրող հայութեան՝ անտարակոյս մեծ բան մը չենց կրնար ակնկալել իրը արձանազրութիւն:

Հետեւարար, սոյն շըջանէն մէկ հատիկ տապանաքար մը ունինք միայն մեր ձեռաքին տակ թանկալթիի զերեզմանաստունը. անզարդ և անարտեստ ոճով և խորացնակար բարակ զիծեր ներկայացնող զիւրերով: Այսն արձանազրութիւնը հետեւեալն է.

Այս է տապան Հանգստն Խոզայքր ցի Միսայէլին Որ նահտկեց Առ Գո. Թվ Ռ

Խոզայդր կամ Խոզագրակ զիւղ մ'էր Ակնայ մօտերը որուն հայ բնակչութիւնը 17րդ դարուն վերջերը իւլամացած է:

Վերի թուականը Ռ կը համապատասխանէ հայկական 1000 թուականին, Պէտք է աւելցնել ասոր վրայ 551 եւս այն ատեն կ'ունենանք 1051 Քրիստոսի թուականը: Ասի ամենահին տապանաքար-արձանազրութիւնն է որուն հանդիպած ենք մինչեւ հիմա կ. Պոլսոյ «Յերա» քաղաքամասին մէջ:

Ասկ Ստամապօլի կողմը «Պալոզլը» ի նոյն պէս զարաւոր զերեզմանաստան մէջ, հետեւեալ ամենահին տապանաքարը զտած ենց, որուն արձանազրութիւնը ստորեւ կը դնենք.

Այս է տապան հան Գրսնան թագուր Ի կողակիցն մնով Եազրին Խօղուն Ի թվին Ռ

Ահաւասիկ սոյն ամենահին տապանազրը մեզ ցոյց կու տայ «գրոց-բրոց» աշակերտուհի հայ տիկին մը:

Ա՞՞ էր այս «Եազրի մահտեսի Սօղոմէ»ն:

Ժամանակը կամ դիպուածը հարկաւ ա-
սոր ալ գաղտնիքը պիտի լուծէ:

Այս տապանագիրը որուն վրայ Յ փոքր
խոռոչներ փորուած կը գտնուին, պարզ և
բաւական կոկի զրերէ կը բաղկանայ.

Խնչպէս որ յայտնի է պատմութեան
տեղեակ անձերու՝ 1560 թուականին Սուլ-
թանական հրամանով մը արգիլուցաւ կ.
Պոլսոյ քրիստոնեայ ազգարնակչութեան,
մանաւանդ ժանտախոփ պատճառաւ քա-
ղաքին կերդոն տեղերը, եկեղեցիներու մէջ
և ազօթառելիներու մօտիկ ննջեցեալինե-
րու թաղումը։ Առայս մէն մի հասարա-
կութեան յատկացուեցաւ ուրոյն գերեզ-
մանատուն մը քաղաքէն բոլորովին հեռու։

Վերյիշեալ թուականներէն (1551 –
1560) կը սկսի ահա մեր ի ձեռին ունե-
ցած տապանագիրերու շարքը։

Այնուշան ժարուն և անկէ առաջուան
շրջաններուն պատկանող ուրիշ տապանա-
ցարեր եւս գոյութիւն ունեցած են, սա-
կայն շատ կարելի է որ ասոնք մանաւանդ
կալաթայի Ար. Լուսաւորիչ եկեղեցւոյն
շինութեան և նորոգութեան գործածուած
ըլլան։

Արդէն կալաթայի մէջ ուրիշ տեղեր ալ
պատահարար հայ տապանացարերու հան-
դիպուած է։

Այսպէս Հայր Ղուկաս ինձինեան հե-
տեւեալը կը գրէ։ (Աշխարհազրութիւն Զո-
րից Մասանց Աշխարհի Եւրոպի, հատոր
Ե. Էջ 185) «Իրեւ անդրէն սկսան շինել
զառն մենաստանին միայն ի մի կողմն
փողոցին և հարկ ենեւ քակել զկամարն
(կալաթա, Զուցուր-Փօսթան, Քէմը-Ալ-
թը) յարեւելեան կողմն կամարին զտա
վէմ հայկական մակազրութեամբ եղծեալ
և անձեւ զըսութեամբ այսպէս։

ան՛օն յսի
ցո ծառա
մէ սմա
մժիմ ովակէմ
թվին ո
նիի

Բայց է որ այն ատենները անկէ առաջ և
անկէ վերջն ալ սովորութեան կարգ ան-
ցած էր հայ տապանացարեր ամէն տե-

սակ շինութիւններու մէջ գործածել։

Պէտք չէ մոռնալ յիշելու թէ թերայի
հայ գերեզմանատան մէջ կը հանդիպինը
նաեւ առանց արձանազրութեան տապա-
նաբարերու, որոնց մի միայն մենողնե-
րուն արշեատները յիշեցնող բանդակ մ'ու-
նին իրենց վրայ, ինչպէս, արօր, լուծ և
այլն։ Ասոնց անշուշտ միեւնոյն դարաշըր-
ջանին (Ժ. գար) և կամ աւելի առջի
շրջաններուն կը գերաբերին։ Որովհետեւ
տասնըզիցերորդ դարուն գերջերը կ. Պոլ-
սոյ մասին հրատարակուած գերմաններէն
գրեթ մը մէջ (Salomon Schweitzer) կը կարգանք որ այն միջոններուն՝ թէ
թերայի և թէ խաս-Գիւղի բարձունցներու
վրայ Հայեր՝ հողագործութեամբ և բան-
ջարամշակութեամբ կը պարապէին։

Ավել զատ, պրատումներու մէջ հան-
դիպած եմ երկու տապանացարերու միա-
ցորդներուն (հաւանականաբար զիրար ամ-
բողջացնող) որոնց կարծես որդերէ կըր-
ծուած խոռոչացած էին և որոնց վրայ
գեն տեղ տեղ որոշակի կը տեսնուէին հայե-
րէն խորացանակ գրեր։ Ինչ որ կարծել
կու տայ մեզ թէ՝ սոյն գերեզմանատուանը
աւելի հին ժամանակներ ալ զոտէ որո-
ծածուած ըլլայ մեր ազգին կողմանէ։ Բայց
ասի լուկ ինթագործութիւն մ'է առ այժմ և
մեր նիւթէն բոլորովին անջատ։

Հոգ հարց մը կը ներկայանայ մեզի։
Ո՞ւր կը թարցին կալաթայի հայերը իրենց
ննջեցեալները կ. Պոլսոյ առումէն (1453)
առաջ և յետոյ մինչև 1560 մեծ ժամանա-
մանի տարին։

ԺԴ զարուն սկիզբները երբ կալաթա
ձենովացւոց տիրապետութեան տակ կը
գտնուէր, հայերը թէ ողոսիայէն (թէֆէ =
կաֆայ) սկսան ինչպէս ուրիշ տեղեր նոյն-
պէս «կալաթայ» (Scalab) երթեւեկել վա-
ճառականութեան աղազաւ։ այնպէս որ
կարեւոր հայ զաղութ մը կազմուեցաւ հոն
հետզհնուէ։ Բայց այս զաղութը բաղկացնող
կաֆայիցի եւայլն հայերը, որոնց առհա-
սարակ իրենց տունը տեղը, այսինքնը և տ-
մարանոցները ունէին զերազանցապէս զե-
ղադասիլ և արգաւանդ խրիմի թերակղիին

ամէն կողմէրը, այս պատճառաւ չենց յուշ սար որ մայուն կերպով բնակութիւն հաստատած ըլլան կալաթայի խեղճուկ, անձուկ փողոցներու և վաճառանոցներուն մէջ, Աստոնց կու զային կ'եթային, ապանց ծախիւլու կամ առնելու և յետոյ վերստին վերաբանուու պայմանով, Արդէն իրենց հոն շինած Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին, հին ժամանակները «պանդուխուներու եկեղեցին» կը Կոչուէք:

Եթէ պատճառարար իրենցմէտ մէկը կալաթայի մէջ վախճանէր, նոյն կողմէրը և կամ աւելի վերիրը թիրայի բարձունքը «Բանկալթի» զերեզմանատունը կը թագէին զինքը Ասի կրնանց վստահարար ըսել, քանի որ 1560էն առաջ յիշեալ զերեզմանատան մէջ տապանաբարերու գոյութիւնը հաստատուած է:

Կ. Պոլսոյ Հատինները որոնց թիւը մայրաբարին թուրքերէն զրաւումէն յետոյ շատ քիչցած էր, իրենց մեռեները եկեղեցներու բրւորափերը կը թագէին մինչև 16րդ դարուն առաջին կէսը. իսկ հայերու մասին այս տեսակ տեղեկութեան մը և ոչ մէկ տեղ հանդիպած ենց նոյն շրջաններուն համար. Արդէն հայերը նոյն ժամանակամիջոցին լատիններէն աւելի քիչ էին թուով, մանաւանդ կալաթայի կողմէրը. 17րդ դարէն վերջ սկսան հոն բազմանալ:

Ասկէ կը հետեւցնենք նախ սա, որ այն շրջաններուն՝ թէ բուն Ստամբուլի և թէ կալաթայի մէջ տապանաբար ունենալու չափ բնիկ ունեւոր հայ չկար: Երկրորդ՝ տապանագիրերու, արձանագրութիւններու այնքան ալ կարեւորութիւն տուող մարդ գոյութիւն չունէր մեր մէջ, որովհետեւ՝ մինչեւ 17րդ դարուն առաջին բառորդը գործածուած տապանաբարերը, ամենամեծ մասամբ առաւել կամ նուազ փոքր ծաւալով, անարուեստ զիրերով, անզարդ կ անքանդակ մարմարի կտորներէ կը բաղկանան:

Սա աւ ըսենք թէ՝ «Բերա-կալաթա»ի մէջ, այլ և այլ ժամանակներ կատարուած պեղութերէն հասկցուած է որ՝ նոյն իսկ ձենովական տիրապետութեան շրջանին՝

հոն, քաղաքին պարիսպներէն գուրու եւս նշնցեալներ թաղուած են:

(Ա. Belin. Histoire de la Latinité à Constantinople Էջ 508):

Շաս կարելի է որ այս ննջեցեալներուն մէջ կարգ մը հայեր ալ գտնուած ըլլան: Քաղաքին ընդարձակուելուն համեմատութեամբ, ասոնց տապանաբարերն ալ իրենց գոյութեան պարագային - շինութեանց մէջ գործածուած կրնան ըլլալ:

Դժբախտաբար վերոյգրեալ պատճառներով չենք կրնար աւելի բան մը զբել այժմ ժաշուր դարու և աւելի առաջուան տապանաբարերու վրան և կը ստիպուինք անցնիլ Ժէ-րդ դարու շրջանին, աւելցնելով միանամայն թէ մեր բուն նիւթին զրական ատարձը պիտի կազմն ֆիւ և ֆիւ դարերուն գեղեցիկ և հետաքրքրական արձանագրութիւնները:

Բ.

Ժէ դար (1600-1700)

Ժէ. դարուն սկիզբները Հայերը սկսած էին տնտեսապէս քիչ մը շունչ առնել. իրենց մէջն հետզհետ կը յայտնուէին երեւելի անձնաւորութիւններ, որոնց կամ կառավարական գործառնութիւններով և կամ վաճառականութեամբ կը պարագէին: Ասոնցմէտ մէկ քանին ստորեւ կը յիշենք անցողակի կերպով:

Աստուածատուր Խալիֆայ (1600-1630) ժամանակին մեծ եպարքուին սիրելին, որ զինքը եղօր պէս կը սիրէր և անոր միջոցով մեծ գործեր կը տեսնէր:

Վանեցի Խօսան Ռուհիջան (1620-1630) մեծ եպարքուին քիւրքնի պաշխն:

Տիւրքէթիրցի Մաղաքիա Զէլէպի: Մեծ եպարքու Մէլէք Ահմէտ բաշային սիրելին (1649):

Պրուսացի Անտոն Զէլէպի՝ որ փայլեցաւ 1650-1655ի միջոցները:

Կասրմշի Մուրատ Խօսան՝ (1650) որ Ալիթան Մէկմէտ Դ.ի վստահութիւնը կը վայելէր և այս կերպով իւր ազգին օգտակար կ'ըլլար:

Այէմէրճի Տէտէ, Խարէնտէր Զէլէպի, Շահ-
չին Զէլէպի եւայլն եւայլն:

Ասոնցմէ զատ բազմաթիւ ջուղայեցի
հայ վաճառականներ կը գտնուէին Պոլսա-
հայ գաղութին մէջ, որուն ընդհանուր թիւը
ըստ եւրոպացի մատենազրի մը — Մ. Ծը-
լազրուա, քարտուղար ֆրանսական զեսպա-
նատան՝ 8000 տուն բնիկ և 50.000 պան-
դուխու Հայերու կը յանգէր 17րդ դարուն
վերջին բառորդին:

Այս Հայերը վերոյիշեալ « երեւելինե-
րուն » միջոցաւ գործ կը գտնէին և տուն
տեղ ըլլալով կերպով մը կ'ապրէին:

Ամէն մէկ ազգեցիկ Հայ, Խօնա, Աղա-
կամ Զէլէպի, իւր « հէմշէրիւները կը պաշ-
տպանէր որոնց իրենց կարգին հլու գործիք
կը դառնային անոնց ձեռքին մէջ մանա-
ւանդ պատրիարքական կամ կաթողիկո-
սական վէճերու և կորիւներու ժամանակ:

Մատաւոր զարգացումի նպաստաւոր գե-
տին մը սկսած էր կազմուիլ արդէն կ. Պոլ-
սոյ մէջ, մանաւանդ որ զրչի տէր մարդիկ
չէին պակսեր այս շրջանին, ինչպէս՝ Գրի-
գոր Կեսարացի Պատրիարք (1601-1635)՝
զրարարի հմուտ և բանաստեղծ, կ. Պոլիս
կը գտնուէր. Մովէսն Տաթեւացի՝ ապա կաւ-
թողիկոս որ 1611էն մինչեւ 1622 Պոլիս
կցաւ. Յովհաննէս Խուլ Պատրիարք (1554
1634) որ Սր. Աստուածածին Մայր Եկե-
ղեցին հիմնեց 1610ին. Երեմիա Զէլէպի
Քոմիլդնեան (1635-1695). Յակոր Դափիր,
Մելքոնիկեկ Պատրիարք, (Մուպէն Շահիր
1698-1699). Խաչատոր Վարդապետ Աւ-
ստրելեան Էրզրումցի « Բրորականտարքի
աշակերտ (1661-1741). Մարգն Վարդա-
պետ Մահաթեմի Գասպարեան Եւղոկիացի
(1651-1731):

Զարարիա Եպիսկոպոս Վանեցի, Պատ-
րիարք կ. Պոլսոյ (1576-1639) որ 1603ին
վարդապետ ձեռնադրուելէն յետոյ՝ Պոլիս
կը գտնուէր և ուսուցչութիւն կ'ընէր:

Յակոր Բարունապետ Զէյթունցի որ
« Դաս կու հրամէր զԱւետարանն Մատթէո-
սեան ի թուին ՈՒՄԲ » :

Մաղարիա Վ.՝ Թօխաթեցի՝ որ « դաս
կ'ասէր զԱւարածքն, և էր Մատամզոլ բա-

ղաց իրեւ զերկինս և կամ զժամանակն
կոստանդիանոսին զթարգմանչացն» (Ազգ.՝
Մատենադարան ՀՀ. կենսագրութիւններ
Ա. 1544-1822 Հ. Գ. Ե. Վ. Գալէմբեհա-
րեան, Վիեննա 1914, էջ 42):

Անշուշտ ասոնցմէ մէկ բանին այն դա-
րուն՝ կարգ մը տապանագիրեր յօրինած
են, սակայն զդրախտարար մեր նախա-
պէս յիշած պատճառներով, այժմ անոնց-
մէ շատ ցանցաւ թուով անկորուստ մա-
ցողներ կը գտնուէին մեր ձեռքին տակ:

Ասոր հետ մէկտեղ չի յուսացուիր որ այս
շրջանին բազմաթիւ « ոտանաւոր » տապա-
նագիրեր ունեցած ըլլանց հետեւեալ պատ-
ճառներով.

Նախ և առաջ ժողովուրդը առ հասա-
րակ աղքատ էր. ասկէ զատ մեր այն
ժամանակուան « մտաւորականները » շատ
ցանցարաթարոյց էին. քիչ թիւով աշա-
կերտներ կը հասցնէին. Աշակերտթեան
շրջան ալ - տեսակ մը զերութիւն - շատ
երկար կը տեսէր:

Երկրորդ. Պատրիարքական (1550-
1715) և կաթողիկոսական (1654-1680)
աթոռներուն շուրջը շարունակ կորիւներ կը
մղուէին ողի ի րոին և մահու չափ տօելու-
թեամբ: Կղեր, աշխարհական, հարուստ,
աղքատ, ամէնցն ալ պայքարի էին լծուած.
Հետեւարար մոտաւորական բարգաւաճումի
համար ժամանակ չէր մնար այլեւս:

Երրորդ. Գաւառներէն կ. Պոլիս գաղ-
թողները իրենց բնակավայրերը վերադար-
ձնելու մասին ստէպ կրկնուող արքայական
հրամանագրեր, զոր օրինակ, Առվեման Մու-
րատ Գ. « Ճէլալի » ապստամբներուն վրայ
տարած յաղթութեանէն յետոյ երբ մայրա-
քաղաք մուա (Խնդի 1609) իսկոյն այս
տեսակ հրաման մը հանեց, ունեւորներ՝
այս կամ այն պատրուակաւ իրենց տեղե-
րը մնացին, « այլ առանց տերանց անսէ-
րունչ զարեցին և արտաքս արարին և հա-
նին ի բաղացաց և ի զեղօրէից և յագարա-
կաց և թողին անխնամս ուր և կամեցին
զնացեն որ եղեն իսկ այնպէս »: (Ժամա-
նակագրութիւն Գրիգոր վարդապետի կա-
մախեցւոյ կամ Պարանացւոյ. Մէարուպ

վարդապետ Նշանեան, Երուսալիմ 1910,
Էջ 145):

«... անդ էիր տեսանել զամենայն սիրութիւնը և տրտութիւն և զաչս յարտառուս և զկականումն մօր և մանկանց» (անդ՝ էջ 147):

*

**

Ժիշ զարու տապանագիրերէն բաւական թուով ունինք, սակայն մեր մոտազրութիւնը առ այժմ ասոնցմէ համեմատարար զրական արժէք ունեցող «ոտանաւոր» գրուածները ներկայացնել ըլլալով, պարզ զրութիւն ներէն միայն մէկ բանին արտատպելով կը բաւականանանք.

1. Այս է տապան
հանգստան բնենկցի շահապէնց նարի
նի որդի տիկացու նշիազարի որ աղ (Տ)
և զառնասկիծ մահուամբ աստի կնն
ացն թշին Ռնձ
և Խնն

Գնեղեցիկ յօրինուածով, բարձրացան-
զակ, զինու կողմէն երկգլուխ արծիւ ունեցող
հիմանալիք տապանաբար մ'է որ նոյն իսկ
այսօր իրը օրինակ կրնայ ծառայել:

Այս թուականներէն կը սկսի «Բինկա»ի (Բինկեան), Ալկնայ, Ակուչեխի, կամարա-
կապի կողմերէն զաղթող Հայերու հարցու-
տանալը և բարգաւաճիլը հակառակ որ
Չուղայեցի, Ակուլեցի, Նախիչեւանցի մե-
ծահարուստ Հայեր գտնուած են կ. Պոլսոյ
մէջ շատ աւելի հին ժամանակներէ ի վեր,
սակայն ասոնցմէ ըստ բաւականի ներկա-
յանալի յիշտառարանի մը շատ քիչ ան-
զամ՝ հանդիպած ենք գերեզմանատունե-
րու մէջ. Ալկնայ և շրջականներու Հայերը,
ամենէն աւելի ճաշակաւոր և գեղարուես-
տական տապանաբարեր իրը յիշտառակ
ձգած են ապագայ սերունդներուն:

2. Այս է տապան հանգստան
Զողեցի Աղաբարի որդի
Բաղդասարին որ հանգեաւ
ի Գո թշին ՌնձԱ

3. Այս է տապան հանգ
ստեան Նախջուանե

ցի Սերոբի որ փոխեցաւ
ի կեանս թվ Ռնձ:

4. Այս է տապան
Ղարանցի մէ
ի գեղէն Աղվ
երծու Ալաք
ելի որդի Մահո
ւվելի թվ Ռնձ
Ե

5. Այս է տապան Էտինծիկ
ցի Աղազարի որդի Խաք
լանին թվին Ռնձ:

6. Այս է տապան հանգստան
Փառակցի Մուրասի որդի
Խոնա Տաւութին որ
կրականեղձ եղաւ
մնձ հարունին
Խոնա Խանին
թվին ՌնձԹ

Այս թուականին (1660), ահռելի հըր-
դին մը կ. Պոլսի բաղաբին մեծ մասը մո-
խիրի գերածած է. «Խոնա Խանը» կիսա-
քանդ վիճակի մէջ դեռ կը զորձածուի.
Բիւզանդական հին շէնք մ'է: Հոս է որ
Կօթեւանէին «Խոնանները այսինքն պարս-
կանայ վաճառականները ընդհանրապէս
ԺԶ, ԺԷ և ԺԸ գարերում,

Վերցյիշեալ «Խոնա» Տաւութին գերեզ-
մանաբարը մինչեւ հիմայ մեր տեսած բա-
րերէն ամենէն երկայնն է: Կ'երեւայ թէ
հանգույցեալը սովորականէն աւելի բարձր
հասակ մը ունի եղեր:

7. Այս է տպն վարպետ
Անձնաւորի¹ թոռ
Վիթայելի դստերն
Եւային որ հարսնա
ցու հասակաւ փոխ
եցաւ ի Գո թվ ՌնձԻի

8. Այս է տապան Յօհանէսին
Պարոն Տիրին Սուրբ Երեւում
Վանից Ակնյ առաջնորդին
եւ Թուականիս հազար հարիւր
ժաման և ութնի պանդխտապէս
հասեալ այսրէն փոխի առ Տէր, որք
Հանդիպիք ինդրէ ասել Տէրն ողորմի
և ի Տէն ձեզ զարձ բարեաց
պարզեցիք զձեզ բարի որ և ի
ասէք Ասուուած ողորմի. ասէք
Հայր մը որ յն

1. Կ'երեւէ ԸԱղաւառը սկզբնական մի մեռ է:

Սորին թվին գրին մէջ է
ննջումն եղեւ ՌՃԻԵ

*
**

«Ոտանաւոր» զրուած երեց նմոյշ միայն
պիտի կարենանց ներկայացնել հոս դժու-
րախտաբար, որովհետեւ ուրիշ չկայ:

1. Ի թվականին մեր հայկացնի,
ՌՃԵԿ և յամսեանս Ոգսոստ
սի. Իթ որ կուրքի. մահն ենաս
ինձ յանկարծակի, որ գերծա
կար հար չեղի. որ եմ զուս
որ Յօվակիմի. որ ի գիւղն ի Բնեն
կափ. Ալրն իմ Օվանէս տիրացու՝
Հապան ոզիլ վերածայնի: Եղիսա
բրթու սորոմեն. Ո յարարիչ
ն իմ չուեցի. Հայր մայր եղը
այր քոր ունի. Երեք որդեակն
իմ սազելի. Հատ սիրելի էի ըն
տանի. Ամէնէն կարու մասցի:

2. Ըմբռնեցայ
այս տապանիս.
Նուկաս անուն
եմ պատենիս.
Ցան մահու.
պատեաց զիս.
Աւանդեցի ես
գոնգիս. Աղդ
աղաւեմ հան
գիւղուիս. ինձ
ասացէք Տրն ող
որմին Որդի ուս
տա Առաքելիս.
Էկ տեղի
Խոշագրակիս
Թվ ՌՃԻԵ

3. Աստ ամփոփի Ազուլեցի Յօնաննի
սի որդի Տիւլպէստի պարոն Սու
քիսան
Արանց Այր ընտրեալ մի ի հզրց.
Ներողից արժան գովելի քաղմաց.
Փառաւոր գմօօք վեհանձնել սեսլեամբ
կատարուն մօօք՝ հասուն ինորհրդեամբ:
Զուարթ երեսօք՝ պրծեք. իւրանց.
Գործունեայ բարեց՝ օրինակ այլոց:
Մինչեւ զրդիւլ. ծղէւս. աեօք.
Չուէ յաշխրէն բզմօրեց. ցանվք.
Թողել. զորդիս իւր բրոյ. յիշատակ.
Ազնիւ իւր վրուց յաւէտ նմանակ.
Սա որ բնաւից քաղցր էր և ամօք

Թ զաղօթու ձեր թինցէ յողոք:
ի թվականի հայոց
Խճէ և ի մյոի. ա
(մանգաղու մահուան
հնձէ զհամայն)

Ասոնց, ինչպէս որ որոշ կ'երեւի, առա-
ջին քայլերն են դէպի կատարելագործում.
յաջորդ դաշերուն, երեւան եկած են տա-
պանագիր յօրինողներ, որոնց ներկայա-
նալի «ոտանաւոր»ներով յաւերքացուցած
են մեր պապերուն և մամերուն դամբան-
ները:

Եթէ մանրակրկիտ կերպով ուսումնա-
սիրենք ինդրոյ առարկայ տապանագիրերը.
Ժամանակի և Թուականի կարգով՝ յայտ-
նուին պիտի մեզ այն ատեն մեր «աշխար-
հարարին» (Պոլսահայ բարբառ) աստիճա-
նարար ձեւափոխութերը և մարգագումը:

Աւելցնենք նաև որ ԺԲ գարէն անդին
կը հանդիպինց նաև ստուար թուով հա-
յատառ — թուրքերէն տապանացարերու,
տասնեակ մը հայ-վրացերէն և լոկ վրա-
ցերէն ու ցանցառ կերպով ալ հայ-լատին
լեզուով տապանագիրերու:

Այս վերջինները Բանկալթի գերեզ-
մանատան նախկին լատինական բաժնին
մէջ գտնուած եւ Ֆէրի-Ֆիւղի այժմու լա-
տին գերեզմանատունը զետեղուած են:

Ընդհանրապէս զաւառակն մէն մի քա-
ղաք, ուրկէ հոծ Հայութիւն մը զաղթած
է, իրեն յատուկ բաժինը ունէր Բանկա-
լթի գերեզմանատան մէջ, ինչպէս Ակն,
Բարերդ, Գաղատիս, Կեսարիս, Կամախ,
Աշխաւովա, Խուռանաւիլ ևայլն:

Ճաշակաւոր բարեր և արձանագորու-
թիւններ ունին Պոլսականերէ զատ, Ակնայ
և Մընականերու Հայերը, յետոյ կու գան
Գաղատացիները և կեսարացիները որոնց
ընդհանրապէս հայատառ-թուրքերէն տա-
պանագիրեր մեզ գած են:

Գ. ՀԱՅԱՐԵ